

(նախորդ Ռւմպերթոյ Ա.ի եղաօր կինց) մերթ ընդ մերթ պատուած է Մշիթաբարյ այս Յարկը, ինչպէս ինքնին կը վկայէ մեր Մատենազարանի մէջ թագաւորականաց Ասկեմատենը:

Դեռ երկու տարի առաջ թագմավէպի էջերուն մէջ կարդացինք նորին թարձուաթեան իշխանուհի Մաֆալտայի այցելութիւնը, որ շատ մտերմական և ընտանի նղած է:

Իրմէտ տարի մը յետոյ Ռւմպերթոյ թագաժառանգ իշխանը պատուեց իր այցելութեամբ, շըջապատուած քազմաթիւ Հայրենի: Ասոնց հանդիսաւոր պացուցները նոյն ինքն կու տայ ներկայ թագմավէպը:

Սակոյիոյ Տաճ՝ Միխիթարեան Միհարան ութեան հանդէպ ունեցած այս առանձնայատուկ ու շաղործութիւնը ստուծած է մասնաւոր յարգանք մը, զայուն մեծարանի ուսկեղն թել մը, որ Զօմեայ յորելինին դեմ աւելի կը հնչէ երախտիքի և մազքանաց օրհներգով:

Հ. Ս. ՈՒԼՈՒՀՈՃԵԱՆ

ՎԻԿՏՈՐ ԷՄՄԱՆՈՒԵԼ Գ

ԹԱԳԱԱԽՈՐ ԽԱՎԱԼԻՑ

ԸՆ

(Հետուիրուան ժամանակաւունք Անոր Քանութեանքներ)

Խուալիոյ Թագաւորին կրթութեան կերպին վրայօր ամենակարևոր և հետացըցիր տեղեկութիւններ կու տայ, իւր իսկ երբեմնի խուալերէնի վարժապետը Լուգովիկ Մորուանի:

Խշխանին փոխ-կառավարիչ Ռզիոյ զընդապակետ զիս Քուիրինալ կոչելով — կը գրէ Մորանարի — ինձ իւր առջի ազդարարութիւնն իմացուց. Խշխանին հետ այնպէս վարուիլ ինչպէս ուղիղ ո՛ւ և է աշակերտի հետ, ոչ մէկ նկատողութիւն ընել և ոչ ներողամուռութիւն գործածել. եթէ օրինակի համար, դասի միջոց բան մը պէտք ըլլար, ոչ թէ ես, այլ ինքը ուսրի

պէտք էր ելլել առնելու համար. և իշխանին ամենամեծ անձնասիրութիւնն օգուտ քաղելով, միշտ իւր պարուոց լիովին կատարումը պէտք էի պահանջել:

Անջի դասը յաջորդ օրը՝ պիտի սկսէր (22 Նոյ. 1881), թրօֆ. Մորանարի հոն հասնելով՝ մոտանոգութեան մէջ կը տեսնուէր, թէ արդեօք իշխանը ըստ բաւականի կամք և կարողութիւն պիտի ունենայի ուսման մասին. իսկ եթէ չունենայի...:

Դասը վերջանալուն ամէն մտանոցութիւն փարասած էր. Նորին թարձուութիւնը մեծ և կանխահաճա միտր մ'ունէր. իսկ ուսանելու մասին գնդապետն անշուշտ պիտի ունագար:

Միւս կողմանէ թագուհւոյն հարցման՝ թէ «Ի՞նչ ապաւորութիւն ըրաւ ցեզ վարապետը»՝ կը պատասխանէր իշխանը. «Ետ քաջ կը թուի, բայց լաւ դատելու համար բանի մը դաս եւս շարունակելու եմ»:

Օիրակի իշխանը արտացոյ կարգի յիշողութիւն մ'ունէր, և արդէն շտատ լաւ կը խօսէր, գործնականապէս ուսած՝ զաղղիերէն և անզղիերէն լեզուները, (Գիբամաներէնի իրեն յետոյ սորվեցոց նոյն ինքն Ռզիոյ) բացի, բնականաբար, իտալերէնէն, որուն համար թէ վարժապետին և թէ աշակերտին իրը ճեմող բառզիրը կը ծառայէր, Գազիմիրոյ Գազալիա, որ իշխանին սենեկապանն էր, ճշմարիտ թուկանացի մը:

Ուսումներու մէջէն ամենէն աւելի պատմութիւնն ու աշխարհազորութիւնը կ'ափորածէր. իսկ խուալերէն գրեթերու մէջ՝ Գուլուտիինները (Քինոցիրոյի արկածները):


Խշխանին զասը առաւօտեան Դին կը սկսէր, մինչեւ այն ժամանեն արդէն իւր լոգանքն ըրած և նախաճաշը (զաւաթ մը արգանակ կամ սրճախառն կաթ) լմնցուցած կ'ըլլար: Միայն երկու անգամ սաշակ ինչ զանդաղեցաւ առառ ելլելուն մէջ, որուն տեղը հանելու համար ոչ թէ լոգանքը այլ նախաճաշը զորուեցաւ:

Վարժապետը շատ անզամ զարսեղանի առջև կը գտնէր իշխանը գնդապետին հետ,

որ իրեն Որատիս և Վիրգիլիոս կամ օրուան կարևոր խնդիրները կը կարգար, Դասաւանդութիւնը վերջանալուն՝ պատասի իշխանը պէտք էր մի հեծնել՝ շրջագայութեան համար. Իրեն Կ'ընկերանային Աղոյ, Հազարապետ Մորէլի և Մուցա հեծելուսյցը, Այս զուարձութիւնը իշխանին շատ հանելի գրադանք մը չէր. փո-

հրահերեւու հրաման ինդրէր անոնցմէ՝ կը պատասխանէին. « Տեսնենք զնդապեաը ինչ կ'ըսէ ». որուն պատասխանը գրեթէ միշտ « Ու » էր. երբեմն միայն բացառութիւն ընելով թատրոնի մասին, որուն նիւթը միշտ կանխաւ կը քննէր.

Իշխանը՝ գաւառաբարբառով խօսող ընկերութիւնները շատ կ'ախորժէր և բոլո-



25 luglio 1901.

Margherita Villamaina
M. C. Res. in Villamaina

Ազրկութենէ սկսեալ բնաւ սէր չկապեց ձի հեծնելու, այնպէս որ զահ բարձրանալուն՝ թագաւորական վահանակիրներու ձիերը նուազուց և Սան Ռոսսորէի համբաւաւոր ձկարանը ջնջեց, և անոնց տեղ ինքնաշարժ գործիքներու զրոսանքը տարածեց:

Ուսորդութիւն շատ կը սիրէր իշխանը և 12 տարեկան արդէն ցած նշանառու մ'էր:

ՈՉԻՈՑ ՍԱՐՍԱՓԵԼԻ ԳՆԴԱՊԵՏԸ

Իշխանը Արքայականներու հետ հինգ չարթիները նախաճաշ կ'ընէր, իսկ կիրակիները ճաշ. իսկ միւս օրերը միշտ Մորէլի հազարապետին և Աղոյին հետ. վերջինս թագածառանգին վրայ թագակիրներէն աւելի գերազոյն իշխանութիւն մ'ունէր. այնպէս որ երբ մէկ թագածառանգն

բովին այլազան գաւառաբարբառներ առքելու առանձին դիւրութիւն մ'ունէր:

Գննութիւնները լմնալուն իշխանը ար-

ածակորդի օրերուն մէջ զանազան մարման կրթանքներով կ'անցընէր, մասնաւորապէս շրջագայական արշաւանքներով. կեսների այսպիսի փոփոխութեամբ, մտացի աշխատութիւնը իրեն ոչ մէկ վաս կը հասցնէր:

Թէպէս ստէպ հարուվներու ենթակայ էր՝ բայց շատ կարևորութիւն չէր տարաւելի նուազ կարենորութիւն կու տար

զնդապեաը. վերջինն օր մը՝ Մորանտիի փափկանայեաց նկատողութեան թէ այն օրը իշխանը սովորական ձիավարութիւնը զանց ընէ՝ պատասխանեց. « Իսկ եթէ վազը յանկարծ պատերազմ ծագէր, իշխանը հարուվն ըլլալով հանդերձ ձի պիափ չէծնէ՞ր »:

Մորանտիին իւր Օգոստավիառ աշա-
կերտին տուած ամենազատն պատիթը՝ գէշ
հրահանգները բզիկ ընելն էր. բայց
գնդապետը զվարժապետը գոհացոցած
հրահանգներէն ալ դիւրաչ չէր գոհանար.
որ մը անոնցմէ միոյն համար ըստ. «Այս»
տեղեկութիւն կը հարցնէ. ես ալ, զիտես,
սովոր չեմ սուս խօսելու»:

Այսպիսի խիստ կրթութեամբ է որ ի-
տալիոյ զահաժառանզը կրցաւ արժանա-
պէս պատրաստուիլ իրեն սահմանուած
մեծ պաշտօնին:

*Pietrolo Gravina
8 Settembre 1925.*

Torre di Loro

*1° di giugno minuti
di M. Michele Puglisi Ministro delle Poste ed le*

Direz. d'azioni: Genitivo di: Città di T.M. la Regione

*M. Giuseppe e V. Tomasi arct. di campo gen. d. S.M. il Re
di Niccolò de Rofia - Capo di Truppe - Arct. di Campo di S.M. il Re*

Maggiore Arturo De Mattia arct. di C. S.M. il Re

Sab. quattro Maggiori di cavalleria subt. di campo di S.M. il Re

*Cavaliere di Cavallotto (Marzo 1884) - Cavaliere d'campo d'
S.M. il Re Duce d'Italia*

Այսուհետեւ Շահութացոք Հ. Տ. Մ. Ի Թ.

*Խառնութեամբ
Հանձնաւ Հանձնաւ*

պիսի երիտասարդի համար՝ մէջի երկա-
կայութիւնը շատ թիշ է»: — «Անեցած
կոշման համար շատ երեւակայութիւն
պէսոց պիտի չըլլայ», պատասխանեց Մո-
րանտիի: Ուրիշ անգամ մ'ալ միզիոյ, սար-
սափելի հնգամանց մ'ուղղեց իշխանին և
յետոյ այսպէս վերջացուց. «Մի մոռնար
որ թէ թագաւորի մը որդին և թէ Կօզ-
կակարի մը որդին եթէ զդում է՝ միշտ
զդում է»: Խակ իւր վարժապետը միշտ
աւելի հանդարսարարոյ, աշակերտին անձ-
նասիրութենէն բռնելով կ'ըսէր. «Իշխան,
զիտնաս որ ամէն ոց, որոնց հետ յարա-
բերութեան մէջն եմ, միշտ քու մասիդ

ԴԱՅՆԱՄՈՒՐ, ԳԱԼԱՐԱՓՈՂ, ԵՒ ԹԵԴԱՆՈԹ

Մարգարիտա թագուհույն կամեովը, որ
ամենանուրը ըմբռնող և մշակող եղեր է
երաժշտութեան, իշխանը պատիկոց սկսաւ
(1877-1884) զայն ևս ուսանիլ. մինչեւ
իսկ Schumannի և Schubertի կտոր-
ներէն կը զարնէր, սակայն միշտ զերպոյն
կը գասէր Պարպիկորիինները:

Լա պարիիօն մ'ալ էր, որով երգի
մէջ ալ հրահանգուեցաւ. թէեւ յայոնի կը
տեսնուէր որ երաժշտութիւնը իրեն համար
չէր. այնպէս որ, օր մը չտատամսեցաւ
նոյն իսկ այսպիսի խօսքեր ուղղել իւր
վարժապետին. «Եատ կը ցաւիմ գէշ ըսելու

բանի մը՝ որուն զուց բրլոր կեանքերնիդ նուիրած էց և որ ձեզ այնքան պատուա բեր եղած է... բայց ճիշտ չէ որ ցան գալարափող աւելի ազդու են ցան ցու դաշնամուրը... (1):

Արդեօց երաժշտութեան դասերով եօթը տարուան կրան նեղութեան վրէմինդրութիւնն էր այս, թէ արեան կամ բնութեան ձայնը, որ կրկն լսելի կ'ըլլար։ Ստուգի Աւմպէրթոյ Ա. թագաւորը երաժշտութեան

ամբողջութիւն) որ շաս գովարանուեցաւ և յարգուեցաւ ամեահմոււ զրամագէտներէ, Միլանու Հօելի հրատարակէ չէն տարածուեցաւ, սակայն տպագրութիւնը՝ տարօրինակ և նշանակութիւն ունեցող պարագայ մը որ կ'արժէ յայտնել — Վատիկանու մէջ կատարուեցաւ։

Եռուով համոզուեցաւ իշխանը, որ լաւ հաւաքածոյ մ'ընելու համար՝ միայն տիպարներով պէտք է գոհանալ, որոնց թիւն

Մայթա մ Տառա 22

*Գառագալի ձևել Տօգիւն 24 - V - 22
Դալթան Յանչի Ալբացի ալբացի ալբացի*

բնաւ սիրահար (amusicale) չէր, իսկ վկիտոր — լմմանուէլ իւր սովորական պարզաբանութեամբ կ'ըսէր, թէ թնդանօթի երաժշտութիւնը աւելի կ'ընտրէր ցան երաժշտութեան արուեստը։

ԴՐԱՄԱԿԻՑ ԹԱԳԱՒԱՐԾ

Մասաւոր աշխատութիւն մը՝ որուն ի վաղուց նուիրուեցաւ իշխանը ու մինչև վերջը չթողուց՝ դրամագիտութիւնն եղաւ, ինըն իրեն սկսաւ զայն 10-11 տարեկան, Պիոս թ.ի խեղճուկ դրամով մը։ որով սկիզբն ունեցաւ այն հազորագիւտ և ամենայարզի դրամաբանը (medagliere) որ նա ամենամեծ խնամով կը պահէի թուփրինաւ։

Պատանեկութեան անոր նուիրեց յատուկ շարադրութիւն մը «իմ զրամահաւաքածոյս» տիտղոսին տակ, իսկ վերջը՝ աւելի լուրջ և շատ կարենոր աշխատութիւն մը «Corpus Nummorum Italicorum». անուամբ ժողովածոյ (իստալական դրամոց

ի սկզբան 12 հազարի՝ երկու տարի յետոյ 18 հազար, իսկ 1900ի վերջերը այսինքն Մարինիոլիի հաւաքածոյն ստանալին առաջ, որ իրեն կըս միլիոնի արժեց, 22 հազարի հասաւ։

Այս հարստութեամբ հանդերձ, իշխանն ինքինը կերպով մը աղքատ պէտք էր զգաւ, որովհետև դիրին չէր իմանալ՝ թէ իրապէս ի՞նչ կը պակսի իրեն, քանի որ մինչև այն առեն իտուալ, դրամները կատարեալ լուսաբանութիւն մը չէին ունեցած։ Ճիշտ այս պատճառաւ իշխանը 1897ին իտուալ-իրամական Ընկերութեան — որուն պատույ նախազահն է — իւր մտադրութիւնն յայտնեց՝ սկսելու վերոյիշեալ «Corpus Nummorum Italicorum» կոչուած գործը, իրը հիմ ունենաւով իւր յատուկ հաւաքածոյն՝ որ այժմ 50 հազարը կ'անցնի։

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՆՐԱՎԵՊԵՐ

Պատերազմի ծագումէն քիչ վերջ թա-

գաւորը դէպի ճակատ զիմեց, իւր երկրին մէջ իրը տեղապահ թողլով իշխան թովմաս Դուքս Ճենովյահ. հոն Խոալիոյ վէճապետը զինուորներու կանքով ապրեցաւ, բաժնելով անոնց հետ նեղութիւնները, յոգնութիւններն և անհամար վրանգները, և այնպէս իւր ներկայութեամբ՝ ամենուն մէջ հաւատոց և արիութիւն ներշնչեց:

Թագաւորին հետ աղերս ունեցող մանրավէպերով կարելի է առանձին հատոր

բայց այն լուութիւնը բաւական փաստ մը չէ քու սրանեղութեանդ. Ես ալ շարաթէ մը ի վեր նամսկ չեմ ընդունիր իմիններէս. ևս ալ հայր մըն եմ:

Եթոյ զինուորին անունը, հասցէն, են, առնել տուաւ իր օգնականին և խոստացաւ որ անմիջապէս լուր մը պիտի փնտէք: Թագաւորը այս լուրը հանդարտուրինը — որ արդիւնց էր իւր զգացումներուն հերոսաբար նուանելուն — կը ջանար

*Umberto & Giovanna
16 luglio 1923*

*Amministratori della Romagna
Manno Incisa della Rocchetta*

մը ճեմացնել. կը բաւականանանց անոնցմէ մէկ քանին պատմելով:

Օր մինչ զինուորներուն կերակուր կը բաժնուէր, թագաւորը տարեց զինուոր մը տեսաւ, որ մէկի քաշուած տիսոր կեցեր էր. անոր մօտեցաւ և հարցուց քաղցրութեամբ թէ արդեօց տկար է կամ զանգատ մ'ունի. զինուորը «Ոչ» պապատասինանց:

— Ի՞նչ ունիս ուրեմն. հարցուց թագաւորը.

— Երբ տունէն մեկնեցայ՝ երեք որդիներէս մին հաւանդ էր և մինչև ցարդ լուր մը չեկաւ իր մասին:

— Կը հասկնամ, կը հասկնամ քու ցաւդ. զաւակներուն մատօւթիւնը այնպիսի բան մ'է որ մեզմէ չի բաժնուիր.

պահպաննել նաև վիրաւորներու և մակուան սրտամմիկ տեսաբաններու մէջ:

Անգամ մը, մինչ իւր առջևէն կ'անցնէին թշնամի կրակէն հազիւ խլուած մեռներու և վիրաւորներու պատգարակները, թագաւորը տեսաւ զախճախուած ու զրիթէ արմատէն բաժնուած սրունքով քարձրաստիճան զինուորական մը որ կ'ըսէր. — Զօգի համար, վեհափառ Ցէր: Իւր ճայնին մէջ ոչ թէ արտոնչ, այլ անձնանուիրութեան քաղցրութիւն մը կը նշամրուէր:

Թագաւորը լրջօրէն ձեռքը գլխարկին տանելով պատասխանեց — Ոչ, որդեակ, խոալիոյ համար:

Ուրիշ անգամ մը թագաւորին ինքնաշարժը կամուրջի մը քով հասնելով՝ կանգ

առաւ, պահանողդին ազգարարական ձայնին վրայ, կառավարն իմացուց պահանողդին թէ մէջը թագաւորը կայ, բայց նա շատ համոզուած չէր երևանար.

— Ազահովագիրները ցուցուիր.

— Քեզի ըստ որ ներսինը թագաւորն է.

— Եթէ թագաւորն է անշուշտ ապահովագիր պիտի ունենայ. կ'ուզեմ թղթերը տեսնել:

Ցեսնելով որ դուրսի խօսակցութիւնը կ'երկարի, թագաւորը հարցուց թէ ինչ կայ, իսկ կառավարը պատմեց եղելութիւնը: Վիկտոր Հմմանուէլ սկսաւ խնդալ, մինչ պահանորդը կ'ըսէր.

— Այս իմ տեսս ապահովագիրէն զատուրիշ բան չեմ ճանչնաբա: Ն. Վ. թղթերը հանեց և ներկայացուց քաջ զինուորին, որ յետ ընթերցման՝ անմիջապէս բարեկ կեցաւ սարսափած: Թագաւորը իւր տուփէն քանի մը ծուլի գլանիկներ հանեց և զինուորին նույիրեց ըսելով.

— Ապրիս, պարտղ միշտ այսպէս կատարէ:

իւր յուշատերին մէջ պահանորդին անունը նշանակելով՝ կառաց մտաւ ու մեկնեցաւ, մինչդեռ քաջ զինուորը զեռ բարեկ կը կենար:

ԹԱՂԱՌԻՈՒՐԸ ԵԽ ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹԻՒՆԸ

Վիկտոր Հմմանուէլ զեռ թագաժառանգ՝ երկրագործութեան շատ հետամուտ կը ցուցնէր ինցիդենտը. բայց աւելի վճռական եղան իւր գործերը՝ երբ գաճ բարձրացաւ: Միենարուն ուշադրութիւնը դարձուց մասնաւորապէս անտառները բազմացնելու մասին, այնքան կը սիրէր բոյսերը՝ որ երբ օտար երկրներ կ'այցելէր՝ հետո զանազան սերմեր կը բերէր և երբեմն ինքնին իսկ կը ինամէր:

Մշակութեան մէջ իւր ամենամեծ գործը եղաւ Դաւիթ Լուպենի առաջարկութեան որդեգործը, այն է՝ Հոռվմայ մէջ մշակութեան Միջազգային Վարժարան մը հաստատել, որուն համար նույիրեց իւր Villa Umberto պալատը, որուն շինուաթեան քանի մը միլիոն ծախսեր էր:

ԹԱԳԱՆՈՐԻՆ ՕՐԱԿԱՆ ԿԵՋԱՆՔԸ

Villa Savoiaի մէջ թագաւորին բնակած յարկը երեք սենեակներէ բաղկացած է, ննջասանեակ, բաղնիք և աշխատութեան սենեակ, թագաժառանզին, Մաֆալտա և Յովհաննա իշխանուհեաց սենեակներն ալ վերին յարկի մէջն են: մինչ թագուհին և Մարիամ իշխանուհեակը ստորին յարկի մէջ կը բնակին:

Թագաւորը, ամէն եղանակին, առաւտեան ժամը 5-6ն կ'ելլէ, և փութով իւր գործերը կը սկսի, անձնական նամակներուն պատախան կը գրէ, օրուան լուրերը կ'ընթեռնու: Նախաճաշէն առաջ վար կ'իջնէ թագուհույն այցելելու, որուն քով կը գտնէ սովորաբար զաւակներն ալ:

Ժամը ութին կը սկսի այցելութիւնները: Նախ իւր Համբարզին (Aiutante di Campo) հետ Զինուորական Տան վերաբերալ գործերը կը լմցնէ: յետոյ առանձնական ունկնդրութեան կ'ընդունի, և կամ զինուորանոցներ ու հաստատութիւններ այցելելու կ'ելլէ:

Ժամը 11½ին ճաշը կը սկսի. Թագաւորին սեղանակից են բաց ի թագուհիէն իշխան ու իշխանուհիներէն՝ Պօնալտի ծովակալը և Ալոաջին Դաստիարակուհին: Մեղանց անպանոյն է և փութով կ'աւարտի:

Հնոնց որ պատի ունեցեր են թագաւորին սեղանակից ըլլալու, կ'ըսեն թէ Ն. Վ. սեղանի ամենազուարթ հիւրն է, ստչպ կը զուարճարանէ: Ժպտիլ ու ժպտեցնել շատ կ'ախորժի:

Օր մը — այն ժամանակները որ մէկ կամ երկու հարիւրեակի երջանիկ ժամանակներն էին — յանկարծ Գանձապետին կը հարցնէ, թէ իտալիոյ մէջ այն դրամիկներէն որքանը շրջանի մէջ են: Ինչդ պաշտօնեան ինչ պատախանելը չգիտնալով կը ջանայ փախուստ տալ. բայց անօգուտ, թագաւորը կը հետապնդէ: այն առեն պաշտօնեան կ'ըսէ: «Վեհափառ Տէր, այս բաներով պաշտօնատանս զիլաւորներէն մին միայն կը զբաղի»:

Թագաւորը հիմակ ալ, երբ այս պատ-

մութինը պատմէ: կը խնդայ գանձապետին ըրած «զիւտին» վրայ:

Ճաշէն վերջ թագաւորը իւր զործեռով կը զբաղի. երեկոյեան զէմ, պալատին պարտէզներուն մէջ շրջազայութեան կ'ելլէ. եօթին սեղանի ժամն է. այս ալ նոյնահս պարզ է և ընդ փոյթ: Յետ ընտանեկան մոերիմ խօսակցութեանց՝ Ալբա-

րը սովորական դարձած է. բայց Վիկտոր Էմմանուէլ Գ. ասոր մէջ այնպիսի ճիրը մ'ունի՝ որուն նմանը դժուար է թէ ուրիշ թագաւոր մ'ունեցած ըլլայ:

Խնքը ամենասովորական «Քոտաք» մը կը զործածէ, և սակայն հակառակ զործիցն այնքան պարզութեան՝ իւր ինսդանդանին ըլլայ այնպիսի զարմանալի յաջողու-



Հուսամկ. յամին 1910 ուղղակի Ն. Վ. Վիկտ. Էմմանուէլէ իւր հրաժեշտի պահում գամբիթ մուտքիմ առջև:

յականները սովորաբար վերի յարկը կ'ելլեն, շարժապատկերի կամ ցուցապատկերի (proiezione) ներկայ ըլլալու, երբեմն ալ Radiotelefoniaյով գուտարձնալու համար թագաւորը հազիւ երբեք զորս կ'ելլէ, և այն՝ առանձին կարեւորութիւն ունեցող հասարակաց հանդէմներու համար:

**ՀՈՒՍԱԿԱՐԻՉ ԵՒ ՀՆԱԽՈՍ
ԹԱԳԱԽՈՐԾ**

Վեհապետներու քով լուսանկարելու սէ-

թիւն մունին՝ որ կարծես նախապէս փորձած ըլլայ լոյսին, ենթակային, հեռաւորութեան մն. աստիճանները: Իրեն համար Քոտաքն ուղղելը և լուսանկարելը ակընթարթի գործ մ'է¹:

Թագաւորը՝ երբ իւր լուսանկարի աշխատանոցի մէջն է՝ չ'ուզեր որ զինքը խոռվին, բայց վայ անոր՝ որ — թագաւորը չխոռվենք ըսելով — չ'իմացներ Օսթիայէն եկած հնախօսական լուր մը: Իւր մէջ հնախօսութեան սէրը անչափ

1. Տարիներ առաջ մեր ալքով տեսմելու պատիմ ուժեցած ենք Ն. Վեհապառութեամ այդ յաղակութիւմը, երբ 1910ին Ս. Լազար Ալբոր թամ. կագիթ այցելութիւմը վայելց: Բազմավեպի այս

էջիմ վրայ պիտի տեսմեն մեր ըթթերցողք այթ տէշն՝ որ ուղղակի կազմուած է վկկ. կմմանուէլ Գ.ի կողմէ դրկուած լուսամկարէն:

ԾԱԽ. ԽՄԱ.

աւելի է քան լուսանկարչութիւնը, այնպէս որ աւելի կը նարդ բռուր լուսանկարներուն փանալը քան թէ զրկուիլ հնախօսական նորագիւտ կտոր մը տեսնելէ:

ԹԱԳԱԽՈՐԾ ԵՒ ԼՐԱԿԴՐՈՒԹԻՒՆԵԼ

Ցուցամուլութենէ կամ « բեղամ շներէ բոլորվին հեռու է վիկտոր իմմանուէլ Գ. Ան բնաւ չ'ախորժիր որ լրագիւները իրմով շատ զրադին, որով կը ջանա ըստ կարեւայն լրացապեսները իրմէ հեռու պահել, աւելի ևս լուսանկարիչները: Այսու հանդեր ունկնդրութիւն ինդրող և է է լրագրապետ մը չէ մերժած մինչև հիմայ:

Լրացրութեան մասին իւր կարծիքն այս է: «Մամուկը չարիք կրնայ հանցնել, բայց անոր գրայ մեծ համարում ունիմ, որով հետեւ քաղաքատելով իւր հասցուցած բարիքին՝ վերջնա շատ աւելի կը գերազանցէ»:

Ինը թէ իտալ. և թէ օտար լրագրուներու մեծ ընթերցող մ'է: զանոնց շուտով աչք կ'անցընէ և կարեսոր քան մը հանդիպեան՝ իսկոյն գունաւոր մատիտով մը կը նշանակէ ու մէկզի կը զնէ, որպէս զի յնոյ աւելի ուշագրութեամբ կարենայ կարգավ. երբեմն ալ զանոնց իւր ցովը կը պահէ:

Ուշագրութեամբ կը կարգայ նոյն իսկ հակամիապետական թերթերը. դժուարին է որ իւր աշբէն վրիփի որ և է կարեսոր լուր մը. կարելի է թէ գովեստ մը շտեսնէ, բայց քննազատութիւնները բնաւ չի փախցներ. մանաւանդ որ իրեն հետ աղերս ունեցող կարօններու կոյտ մը կ'ընդունի ամէն օր:

Վիկտոր իմմանուէլի գիտնականի և արտաքու կարգի հանճարի համբաւը մղած

է քանի մը համարձակ լրագրապետներ - շատ անգամ Ամերիկացի - իրմէ յօղուած. ներ ինդրելու: Ոյսանց հեռագիրով եւս դիմեր էին թագաւորին, նոյն իսկ իւր մէկ պարզ կարծիքն՝ խոշոր փոխարէն խոստանալով. ուրիշներ համարձակեր էին մինչեւ անգամ մեծ «Զէր» եր զրկելու(1): Աւելորդ է ըսել, թագաւորը իսկոյն ամէն ինչ զրկողներուն վերադարձու:

Թէպէս մտերութեան զլուի սակայն վիկտոր իմմանուէլ Գ. իրբեւ սովորական բաղացացի կ'ապրի. բոլորվին հեռու է օգտագործելէ այն առանձնաշնորհութիւնները, որ ունի նամակի, տուրքի, մարսի ևն. մասին:

Իւր անձնական իրերուն համար սովորական տուրքը կը վճարէ. ճամբրորդութիւններուն համար՝ երկաթուղուց պետին հետ առանձին զաշնաղրութիւն մ'ունի, որով մեզի պէս կը վճարէ. իւր ինցնաշարժմները հաշուուած են և հասարակաց զանգը անոնց հետ այնպէս կը վարուի՝ ինչպէս ո՛ր և է քաղաքացւոյ ինքնաշարժին հետ ամենաուշաղիր է նաև հպատակելու որսական կանոններու մէջ. օրէնքներուն պայմանաղրած ժամանակէն և կերպէն զուրս բնաւ որսի չ'ելեր:

Ինչպէս ծանօթ է, Վիկտոր իմմանուէլ սովոր է ամսուան մաս մը Տառ Ռոստուի մէջ անցընելու: Ոյս Դուռցանեան երկրին մէջ անցուցած կեանըը իրեն արտասովոր և անոյշ ընոյթ մը կու տայ. դիւրաշարժ և աշխոյժ է. կարծես սոճիներու ինկով օծուած օդէն իրեն պարէն կը ժողվէ մեղուարար զործելու համար իւր սիրասնունդ գիտակին մէջ:

Թրու. Հ. Ա. Ֆերազնաւ

Telegramma inaugurale della Congregazione e risposta di S. Maestà.

Sua Eccellenza Generale Cittadini Aiutante Campo Sua Maestà. — Roma

Congregazione Mechitarista partecipe da due secoli tutti fasti Italia nel fausto venticinquesimo anniversario glorioso regno Sua Maestà inneggiando Te Deum innalza fervidi voti splendide perenne sul Re Vittorioso sulla Casa Savoia fulgida stella Italia simbolo sorriso divino fonte prosperità Patria.

VICARIO GENERALE

Vicario Generale Congregazione Mechitarista. — Venesia

Per incarico di Sua Maestà il Re ringrazio sentitamente quanti erano da V. S. rappresentati nella cortese manifestazione.

GENERALI CITTADINI